

## ԽԱԶԻ ՏՕՆԵՐ

"Որ Զանարատ Բազուկլս Քո  
Ի Խաչին Տարածեցեր  
Քրիստոս Աստըւած . . ."

ԾԱՐԱԿԱՆ

Հայաստանեայց Ռւղղափառ եւ  
Առաքելական Եկեղեցին տարուան  
ընթացքին չորս առիթներով յիշատակումը  
կը կատարէ Ս. Խաչի տօնին, հետեւեալ  
անուանումներու Ենթերի - Տօն Երեւան  
Ս. Խաչի - Տօն Վերացման Ս. Խաչի - Տօն  
Վարագայ Ս. Խաչի - Տօն Գիւտ Ս. Խաչի:  
Տօներու իրերայաշորդութիւնը կը հետեւի  
Օրացոյցին մէջ երեւող կարգին:

Առնեցմէ՝ կարեւորագոյնն է  
Վերացման Ս. Խաչի տօնը: Մեր մէջ,  
Եկեղեցւոյ՝ հինգ տաղաւարներէն մին, եւ  
Երկուշաբթի օրն ալ ամբողջ՝ "Յիշատակ  
Մեռելոց": Օրացոյցին մէջ՝ տաղաւարներուն  
վերջինը: Այս տօնը սահմանուած է յոյն  
Եկեղեցիի կողմէ յիշատակելու համար  
Քրիստոսի խաչափայտին պարսկական  
գերութեան ազատագրման դէպքը 627  
բուականին, Թիւզանդինի Հերակլ կայսեր  
միջոցաւ:

Պատմական այս դէպքը ունեցաւ իր  
խորունկ անդրադարձը համայն  
Քրիստոնեութեան կեանքէն ներս: Այս  
անդրադարձին՝ իր հոգենահ  
մասնակցութիւնը կ'ընծայէ նաև հայ  
Եկեղեցին: Մեր տօնացոյցը կը հրահանգէ  
կիրակիին հետ' յաջորդական ուր օրերու  
ընթացքին պաշտել Խաչվերացի յիշատակը  
մասնաւոր հանդիսութեամբ: Հետաքրիական է դիտել տալ այստեղ, որ  
այդ ուր օրերուն, ինչպէս ցոյց կու տայ  
Օրացոյցը, մերք՝ կը կատարուի Խաչի  
տօն, մերք՝ Եկեղեցւոյ տօն: Այսպէս, քշ.  
ուրք. եւ շր. օրերը կը կրեն "Տօն է Խաչի"  
պիտակումը, իսկ գշ. դշ. եւ եշ. օրերը

Եշանակուած են իրեւ "Տօն է Եկեղեցւոյ":  
Ուր տարբեր Օրինութիւն"ներ, ու  
"Հարց"ներ, առանձինն այսնեղանակներով,  
կը հետեւին եղած կարգադրութեան - մէկ  
մասը խաչի շարականներ, միւսներն ալ  
նուիրուած՝ Ս. Եկեղեցւոյ: Համաճայն  
բանասէրներու, յիշեալ ուր օրերու համար  
պատրաստուած ուր կանոնները  
ամրողացուած ու կանոնացուած են 12րդ  
դարուն: Բարձրարուեստ հոգեւոր երգիր  
են, ունին գրական արժէք, եւ աստուա-  
ծարանական ուղղափառ սահմանումներ:  
Լեզուն կը յորդի բառապաշտի  
նոխութեամբ, պատկերներու բազմազանու-  
թեամբ եւ բացատրութիւններու  
յանդգնութեամբ: Թուականը՝ Սեպտեմբեր  
ամսոյն 14ին մերձաւորագոյն կիրակին  
իսկ յոյն ու լատին Եկեղեցիները Սեպտեմբեր  
14ը կը պահեն անփոփոխ, առանց նկատի  
առնելու օրուան պատկերը:

Մեր մէջ, աւանդական սովորութիւն  
է Խաչվերացի կիրակիի Երեկոյեան կատարել  
մեծահանդէս քափօր ու անդաստան  
Եկեղեցւոյ մէջ: Եղանակը ներելու  
պարագային՝ դուրսը: Քաղցր  
անդրադարձումով մը կը յիշեմ քափօրն  
ու անդաստանը Սրբոց Յակոբեանց մայր  
տաճարին մէջ՝ յերուսաղէմ: Պատկանելի  
տեսարան: Եպիսկոպոսներ, վարդապետներ,  
սարկաւագներ ու դպրեվաններ աշակերտներ,  
հանդիսապետութեամբ Ամեն. Պատրիար-  
քին, ի ձեռին՝ խաչափայտի մասունքը  
ամփոփող նառագայթածե խաչը, զարդար-  
ուած հոտեւան ծաղիկներով ու ռահանով:  
Քափօրը երեք անգամ պտոյտ կը

կատարէ սրբավայրին մէջ, մինչ՝ լուսարարապետը վարդաջուր կը սրսկէ հաւատացնեալներուն վրայ:

Խաչվերացէն 15 օր ետք՝ կիրակի օրը կը տօնախմբենք Վարագայ Ս. Խաչի յիշատակը: Հետաքրիական է նշել որ նախորդող շարաբ օրը տօնն է Սրբոյն Գէորգայ Քաջամարտիկ Զօրավարին, Աղոփոսուի եւ Ռոմանոսի Երգեցողին: Արդարեւ այս Խաչի տօնը միայն մեր Խաչի տօնն է: 660ականներուն Թողիկ անունով ճգնաւոր մը իր Յովել աշակերտին հետ երկար որոնումներէ ետք, Վարագայ լերան մէկ լանջին՝ տեսիլքի մը միշնորդութեամբ կը գտնեն Ս. Հոփիսիմէի պահած Խաչի մասունքը: Արդարեւ գրաւիչ է Թողիկի տեսիլքին աւանդութիւնը: Շուտով տեսիլքին վայրը կը շտապեն Տ. Ներսէս Գ. Տայեցի Կարռողիկոսը (641-661), Թէոդորոս Ռշտունի Զօրավարը, Վարդան Պատրիկ ու հոգեւոր դասը, երկիրպագանելու՝ Ս. Նշանին: Մասունքը կը փոխադրուի Վարագայ եկեղեցին ու կը զետեղուի սուրբ Խորանին ներքեւ. եւ անշուշտ կը հաստատուի Վարագայ Ս. Խաչի տարեկան տօնակատարութիւնը: Տօնին յատուկ՝ "Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քն" զմայիլի շարականով (Ակ. ձայնեղանակով) կը վերակրկնուի հրաշալի տեսիլքին Ակարագրականը եւ կը յիշատակուին Թողիկն ու Յովելը եւ Վարագայ լեռն:

Ուրիշ աւանդութիւն մը եւս, որուն վկայութեամբ՝ Վարագայ Ս. Խաչին յայտնութենին յետոյ, մեր հայրապետները պատշաճ տնօրինութեամբ մը կարգադրած են որ Ս. Միւռնի Օրինութիւնը տեղի ունենայ Վարագայ Ս. Խաչի կիրակիին: Տեղին է յիշել, որ Տ. Տ. Վազգէն Վեհափառ Հայրապետին կարռողիկոսական ձեռնադրութիւնն ու օծումը կատարուած է Վարագայ Ս. Խաչի Տօնի կիրակիին:

Խաչի տօներու խումբին անդամներէն է՝ Խաչի նրեւման Տօնը, հաստատուած

յոյն եկեղեցւոյ կողմէ եւ կը տօնակատարուի Մայիս 7ին անփոփոխ: Մեր քուականն է Զատկի յինանց հինգերորդ կիրակիին: Հրաշապատում պատմական դէպքի մը յիշատակութիւնն է, Ս. Խաչի նշանին լուսաւոր ամսի կերպարանքով՝ Երեւումին, Գողգորայէն մինչեւ Զիթենեաց լեռը տարածուող երկնակամարին, սարսափած հարիւրաւոր ականատեսներէն մին, զմայլած ու ներշնչուած հրաշատեսի երեւումէն, իսկոյն երկար նամակ մը կը գրէ Կոստանդ Կայսեր այդ դէպքի մասին: Այդ շրջանին՝ Կայսրը տարուած ըլլալով արիոսական աղանդով, կը պատրաստուէր նոր հալածանք ու խոռվութիւն ստեղծել Քրիստոսի Եկեղեցիին մէջ: Այս նամակը բարգմանուած է հայերէնի, Ուկեղարու շրջանին: Կը կարդացուի մեր եկեղեցւոյ մէջ, նոյն տօնին, անդաստանի աւտարանէն առաջ:

Հակառակ, Խաչի տօներուն ըստ եւութեան առաջինն ըլլալուն, Խաչ Գիւտի տօնը կը տօնակատարուի Խաչվերացի 7րդ կիրակիին: Եօթը տուներէ բաղկացած, տօնին նուիրուած կանոնը գոհար մըն է: Ա.Զ ձայնեղանակով յօրինուած Օրինութիւնը - "Հրաշակերտ եւ գօրեղ փայս խաչի քն Քրիստոս" - կը պատմէ Խաչգիւտի պատմական մանրամասնութիւնները, ցուցաբերելով Խաչի խորհուրդին ներգործութիւնը Եկեղեցւոյ վրայ: Տպաւորիչ է նոյն կանոնին Հարցը, Բ.Զ ձայնեղանակով, "Որ փափակելի տենչմամբ . . . .", տոգորուած համարիստունէական խանդակառութեամբ:

Հայ շարակնոցին՝ տեղադրուած Ս. Խաչի շարականները անկրկնելի հոգեւոր երգեր են նուիրուած Քրիստոսի Խաչին: Աննաց մէջ, Խաչով ըմբռնուած Քրիստոնէական երկիւղածութիւնն ու հաւատարծարծ բարեպաշտութիւնը նկարագրուած են բանաստեղծական նոանդով ու երկիւղած պարզութեամբ:

Անոնցմով Խաչն ու անոր խորհուրդը կը թիւրեղանան դաւանարանական նուրք ընդհանրացումներով։ Խաչը՝ խարիսխն ու վէմն է Եկեղեցին։ Խաչը՝ սրբութեան սեղան է եւ կեանքի ու գիտութեան ծառը։ Խաչը՝ յաղբութեան գէնք է եւ զօրութեան գաւազան։ Խաչը՝ կենատու գաւազան է եւ կնիք հաստատութեան։ Ասոնք ստորոգելիներ են որոնցմով կը հաւատայ ու կը դաւանի քրիստոնէական Եկեղեցին՝ զՍուրբ Խաչափայտն։

Հայ դասական պատմագրութենէն վկայութիւններ՝ Ս. Խաչի շարականները առհասարակ կը վերագրեն Տ. Սահակ Գ. Զորափորեցի Կաթողիկոսին, որուն հովուապետութեան շրջանը կը հաշտուի 27 տարիներ, 677-704 բուականներուն։ Իր ժամանակի բարձրագոյն զարգացումը ունեցող հայրապետներէն, որուն յօրինած ու երգած Խաչի շարականները՝ մտքի նրբութեան, հաւատքի աշխուժութեան, եւ հայ լեզուի բառապաշտի համերգ մըն է։ Խոհեմ ու համբերատար Քաղաքականութեամբ եւ շինարարական առաւելութիւններով, լուսահոգի հայրապետը բազուկ ու թիկունք հանդիսացած է Հայ Եկեղեցւոյ եւ ազգին, 7րդ դարու Քաղաքականօրէն խոռվայոյգ ու Քանդիչ շրջանի մը ընդմէջէն։ Պատմիչները կը հաղորդեն որ Զորափորեցի հայրապետը իր երաժշտական կրթութիւնը

ստացած է Տեղեր կոչուած գիւղին երաժշտանոցին մէջ, որ իր շրջամին յայտնի էր իրբեւ երաժշտական կեդրան։

Դժբախտաբար Զորափորեցիի գահակալութեան տարիններուն, Հայաստանի Քաղաքական գոյավիճակը եղած է երկարատեւ ու աւերիչ պատերազմներու եւ Անդութիւններու ժամանակաշրջան մը։ Մերք բիւզանդացիք, մերք արաբները արիւնոտ բաղխումներու բատերաբմ ըրած են վիրաւոր մեր հայրենիքը։ Ամենանշանաւոր դրուագը որ կը պատմուի, տառապեալ հայրապետին կատարելիք այցելութիւնն էր Մահմուտ Ոգրա արար զօրապետին մօս, ազգային Աշանակութիւն ունեցող շատ կարեւոր խնդրանքի մը առնչութեամբ, մինչ արար զօրապետը կը պատրաստուէր Քանդիչ յարձակում մը շղթայազերծել Հայաստանի վրայ։ Սակայն ծերունազարդ ու հիւանդ Հայրապետին վաղահաս մահով կարելի չըլլար իրագործել այդ այցելութիւնը։ Ասոր փոխարէն զօրապետը մահացած Հայրապետին մատներէն կը ստանայ ձեռագիր Ամամկ-խնդրագիր մը, որուն ընթերցումէն ետք զօրապետը յետս կը կոչէ ծրագրուած Քանդիչ արշաւանքը։

Տ. Սահակ Գ. Զորափորեցի Հայրապետով, կը հաւաստեն հայ բանակերները, 6րդ եւ 7րդ դարերու մեր մատնեագրութիւնը կը բոլորէ կարեւոր հանգրուան մը։

#### ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆԵԱՆ